

## ԳՐԱԿԱՆ

### ՄԵՐ ԱՌԱՋԻՆ "FIELD TRIP"-Ը

Եկեղեցւոյ առաջին կարգի երկու նստարանները այդ կիրակի ապահովուած էին կիրակնօրեայ Դպրոցի սիրատուն փոքրիկներուն համար: Այդպէս է սովորութիւնը այստեղ: Մերը ընդ մերը, մանուկները կիրակնօրեայ կրօնական դաստիարակութեան ետք, եկեղեցի ալ կը բերեն Պատարագիչ ժահանային օրինութիւնը ստանալու, հաղորդուելու և կամ իրենց հասսկնալի լեզուով հոգեւոր պատգամ մը ունկնդրելու:

Պատարագի աւարտէն առաջ էր երր երկու տասնեակ փոքրիկները, իրենց դաստիարակ օրինորդներուն առաջ-նորդութեամբ, կագապահութեամբ, եկեղեցի մտան, եւ իրենց երեսը խաչակնելով տեղ գտան իրենց համար ապահովուած նստարաններուն վրայ:

Ամենի մանուկներ... որոնք իրենց հայու աչքերով չորս կողմ կը նայէին, ոչինչ հասկնալով Պատարագի խորհուրդէն:

Քիչ ետք, աւելի լրջացած ուշի ուշով մտիկ կ'ընէին իրենց համար յատուկ արուած հոգեւոր պատգամը: Ուրախ էին բոլորն ալ, որովհետեւ ժահանան խոստացած էր իրենց Պատարագէն ետք, դաշտագնացութեան տանիլ... (field trip)-ի:

Իրենց առաջին պտոյտն էր այդ:

Պահ մը կը նայիմ կողքս նստած այդ մանուկներու ժպտումերես ու անմենի դէմքերը, ու կ'ըսեմ ես ինձի - ինչ ժաղցր է մանկութիւնը:

Մենք ալ մանուկ եղած էինք այս տղոց նման... բայց որքա՞ն տարրեր էր մեր մանկութիւնը: Ու տակաւին... որքա՞ն տարրեր էր մեր նախորդ սերունդինը, որոնք մանկութիւն իսկ չունեցան:

Այս տարրեր էր մեր մանկութիւնը: Եւ որքա՞ն Տարրեր:

Մենք ալ գացեր էինք (field trip)-ի, երէ այդպէս պէտք է կոչել մեր առաջին «պտոյտ»ը:

Մանկապարտէզի եռամեայ տարեշշանը բոլորած ու կարմիր գողնոցները բօթափած մեր վրայէն, մեծերու կարգ անցած ըլլալու խարկանքը կը վայելէին, երբ օր մըն ալ... դպրոցական օր մը, դասի փոխան մեզ ալ տարին «(field trip)»-ի:

Այն օրերուն, դպրոցէն դուրս ըլլալը եւ պտոյտի մը երբալը... ի՞նչ զուարենութիւն էր մեզի համար: Զուարենութիւն մը, որ սակայն շուտով փոխուեցաւ վախի ու սարսափի:

Մեր մանկութեան առաջին եւ միակ «(field trip)»-ն էր այդ:

Դպրոցի մանկապարտիզպանուին, որ առաջին դասարանի պատասխանատու դաստիարակն էր, սերունդներ կրթելու իր գիտցած մերուով վախ ու սարսափ կը ցանէր փոքրիկներու հոգւոյն մէջ:

Այն օրերուն՝ արեւելքի այդ մտայնութեան մէջ, ընդունուած ձեւ մըն էր այդ կարծես, եւ մենք հլու ու հնազանդ կ'ենթարկուէինք այդ մերուտին:

Ու այսպէս մեր առաջին «պտոյտը» եղաւ երուսաղէմի հայոց վաճին Ս. Յակոպ եկեղեցւոյ կողքը գտնուող Ս. էջմիածին եկեղեցին: Առաջին անգամ ըլլալով կը մտնէին տաճարին այս բաժինը, ուր յատկապէս բաղման կարգեր տեղի կ'ունենային:

Վերնատուն տանող աստիճաններուն առջեւ մէկ կարգի վրայ շարուելէն ետք, օրինորդ Տիգրանուիին մեր ուշադրութիւնը հրաւիրեց դիմացի:

պատին վրայ կախուած՝ կիսարողորածել հսկայ նկարի մը վրայ: Մանկական մեր աչքերուն այնքան պարզ բռւացող սովորական այդ նկարը յանկարծակի փոխուեցաւ ահարկու սարսափի ու վախի. երբ օրիորդը սկսաւ մէկ առ մէկ պարզաբանել իւրաքանչիւր նկարուած դէպքը, որ կը կատարուէր այդ «Վերջին Դատաստան»ի նկարին մէջ:

Նկարին կեղրոնք նստած էր Հայր Աստուած, որ կը դատէր մահկանացուները: Վերի մասը արդարներն էին որոնք արժանի կ'ըլլային երկնելի արքայութեան:

Իսկ նկարին վարի մասը, դժոխն էր, իր ահարկու տեսարաններով: Սատանաներու խումք մը՝ հսկայ պատառքաղներ ձեռքերնին մէկիկ մէկիկ կրակին մէջ կը նետէին չարերը. մեղաւորները: Տակաւին կրակի վրայ զետեղուած, հսկայ կարսաներ ուրկէ դուրս կը փորձէին գալ մեղաւորները:

Զեմ յշեր թէ որքա՞ն յամեցանին այդ նկարին առջեւ, սակայն յստակ էր մեզի համար այդ օրուայ «պտոյտ»ին իմաստը, երբ մեր անմեղունակ աչքերով:

ո՞չ միայն կը դիտէին դժոխային ահարկու տեսարանը, այլ մեզի հասկնալի լեզուով մանրակրկիտ բացատրութիւններ ալ կը տրուէր դժոխին մասին, կրակին մասին, սատանաներուն մասին:

Ու հիմա... տարիներ ետք, կեանքի սա տաք ու պաղ օրերը ապրել ետք... երբ կը նայիմ սա սիրասուն մանուկներուն, որոնք իրենց առաջին «(field trip)»-ին պիտի երթան, եկեղեցւոյ մօտիկ դալարագեղ պարտէզ մը, ուր պիտի ճաշեն, խաղան ուրախանան իրենց ծնողաց եւ կիրակնօրեայ դաստիարակ ուսուցիչներուն հետ, կը զգամ դերը ժամանակին... ըլլայ այդ արեւմուտի մէջ թէ արեւելքի: Ժամանակին՝ որ կը փոխէ ամէն ինչ, կը փոխէ նաև բարինները: «Բողոք տարիները ունին իրենց եւ մտմերը եւ զուարենութիւնները» ըսած է Ֆրանսացի գրող՝ Բուապ: Ի՞նչ փոյթ, երէ մեր մանկութեան տարիներուն, «դժոխի պտոյտով» ճանչցանք զուարենութիւնը կեանքի՝ թէկուզ երէ այն «կննիո» ալ բողեց մեր մանուկ հոգւոյն վրայ, որ եղաւ մեր առ աչին ու միակ «(field trip)-ը»:

## ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԱԾ ԾԱԾԿՈՑԲ

1992ին էր երբ տասնուր տարիներու բացակայութենէ ետք, կ'այցելէի ծննդավայրու: Կ'այցելէի ո՞չ որպէս զրուաշրջիկ, այլ այս անգամ՝ ուխտաւոր:

Առաջին անգամ ըլլալով ուշացած ուխտս պիտի կատարէի... երթալով Սուրբ Քաղաքը եւ հոգ երուսաղէմի Առաջին Եպիսկոպոս՝ Ս. Յակոբայ Տեղանեղոր Տան մէջ, ծնրադրելով պիտի աղօրէի եւ ուխտս կատարէի:

Ուխտս՝ ասեղնագործուած ուկեզօծ Ս. Խորանի ծածկոց մըն էր,

զոր պիտի նուիրէի Ս. Յակոբայ Տանարին մէջ գտնուող Ս. Գլխադրի մատրան:

Ապրիլ ամիսն էր: Հոգեկան ի՞նչ խանդավառութեամբ Աւագ Շարարը Երուսաղէմ անցնելու փափախ կ'իրագործէի, մասնակցելով հոգեպարար արարողութիւններուն:

Տարբե՛ր են Սաղիմական աւանդուրիւնները: Ուտնուայի, Թրիստոսի բանտերուն մէջ կատարուող արարողութիւնները եւ մանաւանդ Թաղման ու Հրաշափառ Ս. Յարութեան Լոյսի արարողութիւնները ո՞չ մէկ տեղ

այնքան հոգեզմայլ ու հոգելից չեն կատարուիր, որքան շեղորէն կը կատարուին Ս. Քաղաքին մէջ:

Աւագ Չորեկշարքի օրն էր, երբ ասեղնազործուած ծածկոցը ծրարի մը մէջ ձեռքս բռնած, հոգեկան անրացատրելի ուրախութեամբ կը մտնէի Ս. Գլխադրի մատուոր: Աչերս բաց էին: Քանի մը մոմ վառեցի ապա ծունկի գալով, ձեռագործ ծածկոցը դուրս հանելով ծրարէն զետեղեցի այն կլոր փոքր փոսին մէջ, ուրկէ կախուած էր Սուրբին Գլուխը:

Ու հիմա ի խորոց սրտի, բաց աչերով ուխտի աղօրքս կը կատարէի: Ռւշացած մէկ աղօրքս: Շնորհակալական աղօրք մը, որ Տէրը փրկած էր զիս եռամսեայ հիւանդանոցի վիճակէս:

Ու ովկիանոսներ կտրած, կը խնդրէի Ս. Յակոբէն որ այս համեստ ուխտը ընդունէր տրուաէս:

Ապա համրուրելով սուրբին նկարը, մինչ կը փորձէի վերցնել ասեղնազործուած ծածկոցը փոսին մէջէն, զօրաւոր ցնցում մը զգացի եւ վախ մը պատեց հոգիս: Պահ մը սառած մնացի երբ զգացի թէ ծածկոցը բաց էր:

Թողահար վերցուցի ծածկոցը եւ ինքինիս նետեցի մատրան կողէք գտնուող Ս. Ստեփանոսի աւանդատունը:

Հո՞ն էր օրուայ լուսարարապետ Սրբազնը՝ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեանը եւ Հայոց Թաղապետ՝ Հանգ. Կարապետ Յակոբեանը:

Այլայլած դէմքս կը մատնէր հոգեվիճակս:

Երբ ցոյց տուի բաց ծածկոցը, ո՞վ իրաշէ... Ս. Գլխադրի կլոր փոսը նոյն չափով ասեղնազործուած ծածկոցին նիշտ մէշտեղը եղած էր, մինչ չորս կողմերը չոր էին:

Մինչ ես զարմանենով կը դիտէի

պատահարը, Սրբազնը կը հանդարտեցնէր զիս ըսելով. «Սուրբ Գլխադրիը ուխտդ ընդունած է եւ իր նշանը դրոշմած ծածկոցին վրայ»:

Փա՛նք տալով Տիրոջ, եկեղեցական արարողութենէն ետք, բարձրացայ Պատրիարքարան եւ ուխտս յանձնեցի Ս. Աքոռոյ Գահակալ Ամենապատիւ Տէր Թորգոմ Պատրիարք Մանուկեանին:

Նախկին Երուսաղէմարնակ ըլլալով, երբեք ուխտաւոր չէի եղած եւ ո՛չ ալ զգացած ուխտաւորի մը հոգեկան անրացատրելի ապրումները:

Հինէն եկած ասացուածք մը կայ... «Երանի՛ որ ունիցի յիշատակ ի Սիոն»:

Ուխտի այս վկայութեամբս, կը մաղթեմ որ ամէն հայորդի կեանին մէջ գէր մէկ անգամ ուխտի երբայ երուսաղէմ, այցելէ Ս. Քաղաքը, հո՞ն ուր Աստուած մարդացաւ, բայց մարդոց հետ, ապա չարչարուեցաւ, խաչուեցաւ, բաղուեցաւ ու երրորդ օրը Յարութիւն առաւ:

«Մեծ Կրօնք»ներու այս փոքրիկ բաղաքը, որ երկիրը եղաւ մեր Փրկչին, հայ ժողովուրդը դարաւոր իրաւունքներ ունի բոլոր սրբատեղեաց մէջ:

«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը Քրիստոնէական եկեղեցւոյ ամենէն նուիրական եւ փառաւոր անցեալ ունեցող Աքոռներէն մին է, իրրեւ սրբավայր, հոգեւոր կեդրոն, կրօնական ուսման վառարան, մեծ ուխտավայր, կայք եւ Միարանութիւն» կը գրէր երշ. եղիշէ Պատրիարք Տէրտէրեանը, Յուշահանդէսի մը առիթով, ու կ'աւելցնէր. «Ս. Յակոբեանց Տաճարը զոր Դոմինիկեանները գոհարատուի անուանած են, Երուսաղէմի ընդհանուր Սրբավայրերուն մէջ, մեծահամրաւ՝ ոչ միայն իրքեւ Սրբարան այլ

գեղեցկուրիւն, հանդիսարան մըն է քաղցր հրաշներու, հազարէ աւելի տարիներու դիմացող: Խորաններու առատ ոսկին, կանքեղներու արծաթը, աշտաճակներու, խաչերու, սպասներու, գաւազաններու գեղակառոյց հասակները ոսկիէն եւ ճերմակ մետաղէն, ճշմարիտ գանձարանի մը երեւոյթը կ'ընծայեն

այս խորհրդաւոր սրբավայրին»: այս խորհրդաւոր սրբավայրին»:

Այցելութիւն մը այս Սրբավայրին, քաւ է հոգիի աչքերով տեսնելու «Հոյսն անտես իմանալի...» եւ վայրերը Քրիստոսակոյի... ուր հաւատացեալ մարդը ինքինք աւելի մօտ կը զգայ Աստուծոյ, երբ կը բալէ հաւատո՞ի ճամփէն:

## ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ

### Թանկարժեք նուէրը

**Գիշեր էր:** Թանձր մթութեանը հիւսուած ամպերն այնպէս էին քողարկել լուսինը, կարծես մի պահ փորձում էին այն թաքննել դիտողի աչքից: Այդ գիշեր Կ. քաղաքի համայնքներից նէկում լուսնի կաթնագոյն լոյսին էին փոխարինել խրախճանքի լոյսերը, որոնք դեռևս շարունակում էին պայքարել համատարած խաւարի դէմ: Թէև ուրախ երեկոն գրեթ աւարտուած էր, սակայն մի խումբ տրդաներ յամենում էին լրել միջավայրը: Խրաքանչիւրի մտքում թևածում էր հետաքրքիր մի հարց, թէ ի՞նչ նուէրներ էին ստանալու հարազատներից: Քանի որ ընդունուած կարգի համաձայն ծնողները շրջանաւարտ զաւակներին տալիս էին ծոխ նուէրներ՝ աւտոմեքենայ, շրջազայութեան տոնս, դրամազգութիւն, իսկ տղաներն էլ միանգամայն վստահ էին, որ ստանալու էին ննանատիպ նուէրներ, բոլորի մէջ հետաքրքրասիրութիւնը փոխուել էր մրցակցութեան, որի մէջ յաղթելը կախուած էր ոչ թէ իրենց ուժերից, այլ՝ ծնողների ճաշակից կամ ցանկութիւնից: Տղաներից նէկն արդէն պարծենում էր նոր ստացած մեքենայով, միւսը՝ խոշոր դրամազլիսի ակնկալիքով: Կային նաև այնպիք՝ ովքեր անցնելով պարկեշտութեան թոյլատրելի սահմանը, վստահեցնում էին ներկաներին, թէ պատրաստ են մերժելու փոքր կամ էժանագին որևէ նուէր, եթէ նոյնիսկ մատուցուեր իրենց ծնողների ծեռօքով: Ներկայ էր նաև Ստեփիանը, որը նոյնպէս շրջանաւարտ էր և ակնկալում էր ստանալ ոչ պակաս մի պարզէ: Ապրելով նման միջավայրում, ունենալով նման ընկերներ՝ նա կամայ թէ ակամայ, իր անձը նոյնացրել էր նրանց հետ և իր համար մեծ ամօք կը լինէր ստանալ այնպիսի նուէր, որը գիշեր ընկերների ստացածին: Նրա մտքերը շարունակ փոխում էին շարժման կորագիծը և թերւում մերթ դէպի այս և մերթ այն ընկերոց նախընտրութիւնը: Երբ արդէն կէսգիշեր էր, բոլորը նկատել էին, որ իրենց խօսակցութիւնը երկար ժամանակ նեղ շրջանակի մէջ է առել միևնույն առանցքը, որոշեցին հրաժեշտ տալ իրար՝ յաջորդ օրն արդիւնքներն անփոփելու ոչ բացայաց մտադրութեամբ: